



# ՍԻՐ

ԺԵ. ՏԱՐԻ — ՆՈՐ ՇՐՋԱՆ

1943

» ՅՈՒՆՈՒԱՐ - ՓԵՏՐՈՒԱՐ «

ԹԻՒ 1-2

## ԽՄԲԱԴՐԱԿԱՆ

### ԱՍՏՈՒԾՈՅ ԶԱՅՆԸ

—\*—

Հին օրերուն, Բաբելական, Եղիպտական, Յունական և Հռոմէական կայսրութեանց շրջաններուն, երբ պետութիւնները պատերազմով իրագործել փորձէին ազատութեան, խաղաղութեան եւ մարդկային բարօրութեան իրենց տենչերը, մարդկային և նիւթական ոյժերու ազդակներէն դուրս, կը դիմէին նաև պատգամախօսներու, ապահովուելու համար իրենց կեանքի եւ մահուան պայքարին մէջ։ Պատգամախօսը Աստուծոյ ձայնն էր, արդի հասկացողութեամբ՝ ժողովուրդներու խզմմանքը։ Անշուշտ ինդիքը չի վերաբերի հին օրերու պատգամներուն, անոնց ձևին կամ արժէքին, այլ այն խոր ճշմարտութեան, թէ արդի պատերազմիկ պետութիւնները մարդկային և նիւթական միջոցներու զօրաշարժէն դուրս կը թողուն զԱստուած, այսինքն մարդկային խղճմատանքը։ Հաշուի կ'առնեն մարդը, քանիք, սաւառնակը, երկաթը և քարիւղը, բայց չեն մտածեր անտեսանելիօրէն այս բոլորը կարելի և անկարելի ընող ոյժին։ Աստուծոյ, դուք ըսէք ժողովուրդներու խզմմանքին։ Չենք ակնարկեր արկմտեան քաղաքակրթութեան տկարութիւններուն, ոչ ալ մարդկային յառաջդիմութեան զաղփաղիուն ստուգանիշին։ կը ան մարդիկ պայքարիլ յանուն անհրաժեշտ իրագործութներու, և պատերազմը կարևոր ազգակը ընել կեանքի այդ պայքարին, սակայն կեանքի այդ հաշուեյարդարին մէջ պէտք է լսուի Աստուծոյ ալ ձայնը։ Այս պարագան ոչ միայն պիտի սահմանափակէր հաստատուած անդիմութեանց քանակը և անասնական քնազդներու վերընկութները քսաներորդ գարու քաղաքակրթութիւն որակուած խղճմատանքներու մէջ, արդիւնք հոգեկան խորունկ այլասեռման, այլ մանաւանդ պիտի ինայէր մարդու լաւագոյն կէսին։ հոգին նաւաբեկութեան, թափուած արիւններուն վրայ։

Ինչ որ ալ եղած ըլլան պատմութեան գատութները մարդկային յառաջդիմութեան և իտէալներու ստուգանիշներուն նկատմամբ, խզմմանքին կշիռ կը մնայ գերիվեր մարդկային արարքներու արժէչափումին մէջ։

154-98

1935 Կահ

Մարդս իրապէս մարդ է եւ իրը մարդ կ'ապրի ա՛յն ատեն միայն, երբ իր մէջ կը ծնի խղճմտանքը, բարիին ու ձշմարտին զգացումը, եւ որ գերիվեր կը մնայ օրէնքներէն և պէտքերէն։ Երբ կը խախտի այս ոկզրունքը մարդերու և ժողովուրդներու մէջ, այն ատեն կեանքը կը կորսնցնէ իր չափանիշերը։ Եւ ամէնօրեայ մտայնութեանց հետ կը ծփան արդարութեան նժարները։ վա՞յ է անոնց որոնք այսպիսի մարմիններէ կը սպասեն ուղղութիւնը իրենց կեանքին։

Խղճմտանքը ստուգանիշն է ինչպէս անհատներու այնպէս ալ ազգերու, երբ այս զգացումը կը դադրի պայծառ նշանաբան մ՛ըլլալէ, շատ բան կը ցնցուի ու կը կործանի ժողովուրդներու կեանքին մէջ։

Ժողովուրդները կ'անըարոյանան, երբ կը տեսնեն թէ քաղաքականութեան անունին տակ, անխղճութիւնն է որ կը գործէ։ անոնք կը մահանան, երբ հասկնան թէ իրենց ներքին կեանքը շարժման մէջ դնելու սահմանուած բարոյական կարդ ու կանոնին մէջ խրնմանիցը բառ մըն է միայն։

Իբրև բնական զգացում մեր էութեան եւ անոր կարողութիւններուն եւ գործերուն, իբրև սէրը բարիին՝ անոր ծանօթութեամբը ներշնչուած մեզի, ու է տաեն և որ և է կերպով դատուած, Սստուծոյ ձայնն է անիկա, որ կը խօսի մեր սրտին մէջ, և իբր այդ՝ անստերիւը առաջնորդն է անզէտ և սահմանափակ մեր իմացականութեան, մեր գործերուն տալով բարոյական արժէք և զերազանցութիւն։ Եթէ անհատական կեանքի մէջ այս ներքին ձայնին նկատմամբ մեր անտարբերութիւնը մեզ անասնութեան և անզգամութեան կրնայ տուաջնորդել, նոյնը կրնայ պատահիլ նաև ազգերու։ Խզուր չէ որ ըսոււած է՝ «խորհուրդ մարդկան կամք Աստուծոյ», և ասիկա նախապաշարումներէն հանոււած տարագ մը չէ, այլ խղճմտանքէ պակաս ձեռնարկներու յաջողութեան կասկածը։ Զեն բաւեր միայն հանդերձուած բանակներ և կարելի անակնկաներէ հեռու ծրագիրներ, պէտք է որ մարդիկ իրենց ձեռնարկներուն մէջ իրենց հետ ունենան նաև զիստուած, այսինքն բարիին ու ձշմարտին զգացումը։ Վաթէրլօ, Վէրտէօն և Սթալինկը ցցուն ապացոյցներ են այս իրողութեան, ուր մարդկային հաշիւներէ վեր՝ անակնկալը կը միջամտէ։ Հիւկօն պիտի ըսէր թէ մարդկային ամբարտաւանութիւնը երբ զԱստոււած նեղելու չափ ընդարձակէ իր սահմանները, կը խորտակուի, վասնզի ճշմարիտն ու բարին կը յաղթանակեն ի վերջոյ, եւ պէտք է յաղթանակեն, և այս՝ անխորտակելի օրէնքն է մարդկային կեանքին։

Սուրը կրնայ յաղթութիւններ տանիլ։ Միտքը կրնայ զերակշութիւններ շահիլ, բայց արդարութեամբ միայն կ'ըլլան վերջնական նուաճումները։

Մեր էջերը չենք կրնար բանալ արտառոց ինքնավստահ զաղափարազրութեանց դէմ վէճի մը ինքնին փցուն փառասիրութեան։ Բայց գառնութիւն է հաստատել որ քաղաքակրթութեան մը բարձունքներէն աշխարհը արհամարհելու չփարանող ազգեր, ամենէն աւելի, տան պատկերը այն վիճակներուն, որոնց կը հանդիպինք պատմութեան երկար բեմերուն վրայ ամէն անզամ որ աշխարհ մը, քաղաքակրթութիւն մը, իրաւակարդ մը, ապրելակարդ մը զահավէժ կը կործանին։ Պարկեշտութիւն էր՝ մտածողներու համար, այս անկումներու զսպանակները, ազգակները ենթադրել, զանել կարծել այն նկրուն վիճակին մէջ որ արդարութեանն է երբեմն, երբ զայն խորունկ հեղնանքով մէկդի կ'ընենք մեր կեանքի դաշտերէն և արժէքի կը հանենք մեր եսին յիմար և անհուն պատ-

գամները։ Եւ հակառակ կորակոր փորձառութեանց չենք սրբազրեր մեր անհուն միամտութիւնը, ու կը յամառինք հաւատալ մեր արժէքներուն, առանց Աստուծոյ, առանց խղճմտանքի, մի միայն մեր յիմարութենէն մեր կերտած աստուածներու։

Ամէն անգամ որ արդարութեան զգացումը կը խաւարի մեր ներսը, ատիկա կ'ըլլայ սկիզբը իմացական յաւակնութեանց, կոյր ինքնավստահութեանց, որոնք զինն են անշուշտ ստոյդ հաշիւներու, ինչպէս դիտել տրուեցաւ վերը, երկաթէ բաղուկէ շարժող ոյժերէ պայմանաւոր, և որոնց միակ մեղքը սակայն անզիւտելն է անսակնկալը, ժողովուրդներու խղճմտանքին վրայ արհամարհուտ ծամածութիւն մը, մեր ոյժին հպարտութեամբը ցաւազար կուրացումը։ Մեր օրերու տեսաբաններուն յատուկ է այս կերպ ինքնախարութիւնը։ Մէկը պիտի հնարէ անզթութեան տարազը, ուրիշ մը՝ արագութեան հէքիաթը, երբորդ մը կայծակ պատերազմը, բոլորն ալ ի յառաջազունէ անողոք վստահութեամբ մը զրահուած, բոլորն ալ իրենց տուեալներու կախարդութեամբը առնենքնուած, քիչ մը շատ աճապարոտ՝ մոռնալու համար թէ մարդկային ամէն արարք, ամէն կատարելազգործութիւն և իրազործում, զումար մըն է հոգեկան ուժերու, որոնք կրնան նուազիլ, բեկուիլ նոյնիսկ, բայց չեն մեռնիր։ ԺԹ. և Ի. դարերուն մեծ պատերազմներ մղուեցան այս վխալանքներուն մղուցքին մէջ։ 1914ի սպանդը մարեմարիֆական ճշգրտութեամբ նախահաշուռած զիտութեան մը, կանխահոգութեան մը կը հպատակէր։ Պատմութիւնը արձանազրեց սակայն ուրիշ փաստ որ կը հերքէր այդ բոլոր հաշիւները միակուր։ 1939ի սպանդը աւելի քան պայծառ հաշիւի մը փառքին մէջէն իր մուտքը ըրաւ։ Անոր մեծ գերակատարը չվարանեցաւ յայտարարելու չարաշուք ժամէն քիչ առաջ, «թէ չունէր ոչինչ կորսնցնելիք, ընդհակառակը ունէր ահազին շահելիք»։ Ասկէ աւելի յատակ կերպով մարդիկ չէին կրնար արհամարհներ ազգերու խղճմանքը, Աստուծոյ ձայնը։ Անշուշտ սպանդը կը շարունակուի իր բոլոր կատազութեամբը, ու երկաթին և ուռմբին տրամաբանութիւնը գեռ չի թուիր խորտակուած ըլլաւ։ Բայց ապացուցուած իրողութիւններ կան միւս կողմէն — ատանցմէ մէկը ազգերու խղճմտանքին պոռթկումն է, տարերային, անդիմադրելի, ահաւոր, որ ահա կը քալէ, իր առևէն քշելով երկաթները և կառքերը։

Ժողովուրդները մեծ են սուրի արկածախնդրութենէն, տուէք պատահարին ինչ որ սպատահարին է, և Աստուծոյ՝ ինչ որ Աստուծոյն։ Անհատներէն վեր են զանգուածները, ինչպէս անոնցմէ աւելի վեր՝ այն ոյժը, զոր մենք Շէյքսպիր, Պուշկին և Կէօթէ կ'անուանենք։

Աստուծոյ ձայնը մարդիկ չեն կարող խեղդել։

ԽՄԲ.